



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

II 52

II 7
62

ԳԻՊ Ի

ՀԻՍՏՈՒՅԻՆ ԳԼՈՒԽ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ՄԵՍՐՈՊ Վ. ԺԱՂԻԿԵԱՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

Բ Ե Ա Ն Տ Գ Ա Ր Ա Ն

1891.

ՍԵՐԵՔ

706

II ⁷/₆₂

2009

Դ Է Պ Ի

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԼՈՒԽ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ

ՏԵՏԲՆԵՐ

Հ Ա Տ Ո Ր Գ .

Դ Ե Պ Ի

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԼՈՒԽ



Վ Ի Ե Ն Ն Ա

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏԳԱՐԱՆ

1891.

ՍԵՏԵ
708

ՀՈՒՄԵՐ 2

Դ Ե Պ

ևկ

Ի

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԼՈՒԽ

1590



Վ Ի Ե Ն Ն Ա

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏԳԱՐԱՆ


1891.



Գ Է Պ Ի

ՀԻՒՍՒՍԱՅԻՆ ԳԼՈՒԽ

Ա.



ազմաց եռանդն արծար-
 ծեց եւ մտադրութիւնն
 արթնցուց վերջերս Գեր-
 մանիոյ կայսեր ի Նորուե-
 գիա ճանապարհորդու-
 թիւնը՝ նոյն երկրին աշ-
 խարհագրական վիճակին
 տեղեկանալու: Եւ ար-
 դեամբը Նորուեգիա՝ իւր հետաքրքրա-
 կան բնակչօքն, ծովախորշներովն, սառ-
 նագետերովն ու ջրվեժներովն այցելու-
 թեան արժանի է: Աեզուի օտարութիւն, կլիմայի

Ա Զ Դ

1. Հուպէրի տոյն ծանապարհորդական նկարա-
 գրութիւնն ազատ թարգմանելով կը դիտենք ծանօթա-
 ցընել ազգայնոց հիւսիսային ըւեւոական գաւառներն,
 ուր նշանաւոր ուղեորութիւններ եղած են, որոնց ստո-
 ռագրութիւնն հետաքրքրական է շատերուն:

Կ. Պոլիս: Հ. ՄԵՍՐՈՊ Վ. ԺԱԳԻԿԵԱՆ



706-2009

4732 / 41

ԽՖ 701

տարբերութիւն եւ ինչ ինչ տեղական դժուարութիւնք՝ կրնան թերեւս իրաւացի երկիւղ մը յառաջ բերել. բայց լեզուի տեղեակ չըլլալով իսկ եւ ամենեւին առանց դժուարութեան, ամենահետաքրքրական տեղերը ծանապարհորդ մը կրնայ տեսնել եւ լնովին գոհ ըլլալ: Տեսութեան արժանի եւ հետաքրքրական տեղերն որ ըսինք՝ Տրոնթհայմէ մինչեւ Հիւսիսային Գլուխ եղած նաւարկութեան մէջ ամիտիուած են: Այս վայրաց անջնգտութեան մէջ՝ ուղեւորին աչացն այնչափ շքեղ, այնպիսի մեծաքանչ, այն աստիճանի վեմ տեսարաններ կը բացուին, որ աշխարհիս եւ ոչ մէկ կողմն ոչ կայ եւ ոչ ալ տեսնուած է: Այսնպատակաւ՝ Տրոնթհայմէ շաբաթն երկիցս մեկնող, ամենայն հնարաւոր պատրաստութեամբք կատարեալ ամրացեալ շոգենաւ մը պատրաստ կը կենայ: Մինչեւ Հիւսիսային Գլուխ տեսութեան արժանի տեղերը կենալ, եւ երբեմն լեզուագէտ առաջնորդի մը ընկերակցութեամբ խմբովին ցամաք ելլել՝ չորեքօրեայ նաւագնացութիւն է: Երթեւեկի ութօրեայ ծախքը միայն առաջնակարգ ծանապարհորդներու համար՝ մնունդն ու ցամաքային շրջագայութիւններն ի միասին հաշուեալ, լոկ 250 մարք է: Բովանդակ նաւագնացութեան ատեն ծովային հիւանդութենէ ամենեւին երկիւղ չկայ. որովհետեւ Նորուեգիոյ բոլոր երկայնքը պատող կղզեաց գօտին, կատաղի ալեաց ոյժը կը կոտրէ, որով ցա-

մաքի եւ գօտեղն պարտական ծովուն անցքը միշտ հանդարտ կը մնայ, եւ շոգենաւն այս անցքին մէջէն անցնելով՝ ի ծովափանց ամենեւին չքաժնուելուն՝ կարելի կ'ըլլայ հանդարտ եւ անվրդով նաւել, եւ տեսնելու արժանի բնութեան ամէն փառաւոր հրաշալիքը զննել:

Տրոնթհայմ երթալու համար երկու գլխաւոր ծամբայ կայ. կամ Շթէթթինէն ուղղակի Քրիստիանա նաւել, եւ կամ ըստ կարելոյն ծովէ խոյս տալ ուղողը Գերմանիոյ պատերազմական նաւահանգստէն՝ Քիլ քաղաքէն, Մեծ Պէթ կամ Սուեդ նեղուցներուն մէկուն մէջէն նաւելով Շվէտ կ'անցնի, ուր վերջերս բացուած երկաթուղեաւ՝ ափունքն ի վեր Նոթեպուրկ եւ Քրիստիանա կ'երթայ, եւ Քրիստիանայէն փոխանակ ծովու ծամբան բռնելու՝ երկաթուղեաւ հարաւային Նորուեգիոյ լայնանիստ անտառներու մէջէն Տրոնթհայմ կ'ելլէ:

Տրոնթհայմ սքանտինաւեան ցամաքակղզեղն ամենահին քաղաքներէն է, ուր ատեն մը Նորուեգիոյ թագաւորք կը պսակուէին: Քրիստոսէ 1000 տարի ետքը Սուրբն Օլաֆ այս քաղաքին հիմերը դրած է: Սոյն քաղաքն իւր համանուն լայնաձիգ խորշն ներքին ծայրը, Նիտ գետին՝ ծովու մօտ ձեւացուցած ցամաքակղզեղն վրայ շինուած ըլլալուն՝ մինչեւ վեշտասաներորդ դար Նիտու (Նիտի բերան) կ'անուանուէր: Քաղաքին դիրքն յատուկ սիրունութիւն մ'ունի, ա-

զակողմը կարգ մը նկարագեղ բլուր ու բարձրաւանդակներ՝ գեղեցիկ ժապաւինով մը կարծես քաղաքը ժապաւինած են. բլրոց ու բարձրութեանց վրայ հին ամրոցներ իրենց խորհատ դրիւքը գահաձիժերու կը սպառնան, եւ ոմանց վրայէն խիտ կանանչազարդեալ սիրուն ամառանոցները կարծես թէ գեղածիժաղ դիմօք ի տես եկող այցելու պանդխտին « Բարի՛ եկար, բարի՛ տեսանքի », ողջոյն մը կ'արձակեն ի բարձանց: Շատ յաջող եւ նպաստաւոր է Տրոնթ հայտի օգաբաժինը. պողաբեր ծառք՝ նոյն իսկ ընկուզնին, սքանչելապէս կ'արգասաւորին, եւ ծովխորշն, որ թէպէտ բաց ծովէն 50 քիլոմետր հեռու է, երբեք չի սառիր: Չմեռը խիտ չըլլալէն զատ, ամառն հաճոյական, զուարճալի եւ զով է: Մինչ Ամերիկա՝ ըստ ամենայնի նոյն աշխարհագրական լայնութեան ներքեւ, Ղապրատորի եւ Պաֆինի երկիրները բուսականութեան եւ ոչ հետքը կ'երեւայ. մինչ Արէժնլանդ անչափելի թանձր սառը բոլոր երկիրը ծածկած եւ ընդարձակ սառնադաշտ մը դարձուցած է, Տրոնթ հայտ եւ Նորուեգեան ափունք ունին բարեխառն օգաբաժին, որուն համար երախտագէտ պէտք են ըլլալ միայն եւ միայն Մեքսիկոյի խորշին յատակէն բխած առատահոս եւ զեռուն յորձանաց, որ անդիմադրելի զօրութեամբ մը՝ Արլանտեան Ռվկիանոսը կը կտրեն կ'անցնին, եւ Կրլանտայի ու Նորուեգիոյ եղբրքն ողողելով՝ դէպ ի Շքիցպերկ կը

դիմեն եւ հոն կ'անհետանան: Եթէ այս յորձանքը հրաբխական արկածիւ մ'իւր այժմեան ուղղութենէն խտորի, ամբողջ Նորուեգիոյ մշակութիւնն աւերիչ հարուած մ'ընդունած կ'ըլլայ, եւ երկիրը մեծաւ մասամբ անբակտելի սառոյցներու եւ ձեանց տակ յաւիտեանս կը թաղուի կը մնայ: Այն ատեն նաեւ Անգղիա եւ Վերմանիա իրենց օդաբաժնոյն խաթարումն ու ապականութիւնն յայտնապէս զգալու կը սկսին:

Տրոնթ հայտի պատմական յիշատակութեան արժանի եւ մեծագործ շէնքն է Մայր եկեղեցին՝ որուն պարտական է քաղաքն իւր համբաւն ու նշանակութիւնը: Այս եկեղեցին կառուցեալ է ի պատիւ սրբոյն Օլաֆայ թագաորին՝ որ քաղաքին հիմնադիրն եղած եւ բոլոր Նորուեգիոյ մէջ բրիտանեութեան տեւողական հաստատութիւն մը տուած է: Սրբոյն գերեզմանին վրայ ի սկզբան պարզ եկեղեցի մը շինուած էր, բայց ժամանակ անցնելով՝ երբ բոլոր Եւրոպայէն ի պատիւ ոսկերաց սրբոյն խումբ խումբ ուխտաւորներ գալու սկսան, եկեղեցին մեծցրնելու հարկն ալ ստիպողական եղաւ: Ամբողջ 150 տարի, 1150—1300 շինութիւնը տեւեց: Նախ հին հռոմայեցի ոճով սկսաւ եւ յետոյ անգղիական նախագոթացի ոճով վերջացաւ: Նորադանդութեան ատեններն եկեղեցին յաւեր դարձաւ եւ սրբոյն հողեղէն մնացորդներն անողորմաբար անարգեցան եւ ոսկրներն

ամիտիող արծաթեայ արկղն յափշտակութեամբ Գորէնհակէն ուղարկուեցաւ: Այսու՝ քաղաքն ու եկեղեցին խոպանացաւ: Մարդու ձեռքէն պրծածներն հրդեհները լափեցին, այնպէս որ եկեղեցւոյն ամբողջ նաւակն՝ ի բաց առեալ քանի մը պատի փլատակներ, աներեւոյթ եղած է: Եկեղեցւոյ կողմնակի թեւը՝ հազիւ բաւական նորոգուած աշտարակովը, դեռ կ'երեւայ, եւ Բողբաքկանաց աստուածային պաշտամանց տեղի եղած է. շքեղ եւ փառաւոր աւագ խորանն իւր ութանկիւն գմբեթովն՝ որուն տակ ատեն մը Սրբոյն մասունքն ամիտիող արկղը կը կենար, այժմ ըստ հին յատակագծի վերստին շինուեցաւ: Այս նոր շէնքը կը ստիպէ զմեզ իւր նախնական գեղեցկութեան մասին քանի մը խօսք յաւելու: Հերձաքարն ու մարմարինը կարծես թէ հոս կենդանութիւն մը զգեցած են, սիւներն այնպիսի ճարտար փափկութեամբ քանդակուած եւ փառաւոր են, որ մարդ կ'ապշի. այն աստիճանի մտացածին են կամարին ու պատերուն զարդերն, արաբացի նկարներն ու քանդակներն որ տեսնողը կը զարմանայ կը զմայլի, եւ ամբողջին բովանդակ անուութիւնը, վայելչութիւնն ու գեղեցկութիւնը գոյներու ճարտար հակադրութեամբն աւելի փառաւորութիւն մը ստացած է: Թէ արդեօք կարելի՞ է մեր ասեմներն ըստ ծրագրոյն ամբողջ եկեղեցին իր նախնական փառաւորութեան հասցընել, ապագայն միայն կրնայ

պատասխանել: Այժմ՝ Տրոնթհայմ 22,000 բնակիչ ունի, որք մեծաւ մասամբ վաճառակա՛նութեամբ կ'ապրին: Կորուեգեան վաճառք, այսինքն՝ մաշկեակ, ձուկն եւ փայտ, այս քաղաքէս բոլոր աշխարհ կը տարածուին: Փողոցներու վրայ թէպէտ առուտուրը վառվռուն ու կենդանի է, եւ գործօն աշխուժութիւն մը կայ, սակայն հանդարտութիւնն ամէն կողմ տիրած է: Ծովեղերեայ քաղաքաց յատուկ աղմուկն, աղաղակներն ու գղղղիւնն հոս ամենեւին չի տեսնուիր: Ապացոյց մը՝ թէ ժողովուրդը որչափ հիւսիսային, այնչափ ալ հանդարտ, ծանր ու պաղարիւն կ'ըլլան. պարագայ մը՝ որով աստիճանաբար մեռնող բնութեան մարդոց վրայ ըրած աղղեցութիւնն յայտնապէս կը տեսնուի:

Ահա Տրոնթհայմի տեսութեան արժանի իրերը. ելլենք շոգենաւ մտենք, որ նաւահանգստի մէջ երկաթ նետած մեզի կը սպասէ եւ կէս գիշերի մօտ դէպ ի Հիւսիսային Գլուխ իւր շարժումը պիտի սկսի:

Երկրորդ առտու զմեզ հիւրասիրող շոգենաւը Տրոնթհայմի խորշէն բաւական հեռացած կը գտնենք, եղբրքն ի վեր ուղղակի հիւսիսոյ ճամբան բռնած պերճ ձեմօք ճօճալով սէզ սէզ կը յառաջանայ: Ի սկզբան ցամաք երկիրն տեսութեան համար հետաքրքրական բան մը չ'ընծայեր: Ծովափանց առջեւ լերկ եւ ցած

Ժայռեր կան, որոնց վրայ ձկուճք տարածած են
 չորացրելու համար: Ի ներքուստ տեղիս տեղիս
 ձեամբ ծածկեալ եւ բաւական բարձր լերինք
 կերեւան, սպիտականերկ դռներով ու պատու-
 հաններով ցիր ու ցան բնակարանք ծովեզերեայ
 միակերպութիւնը կ'ընդհատեն, ծանծաղէ եւ
 խուճքերէ նաւորդներն զգուշացրելու համար՝
 ծովու վրայ կարմրագոյն տակառներ կը տեսնու-
 ին: Սակայն մեր շոգենաւն երկու հմուտ առաջ-
 նորդ ունի, որ վեց վեց ժամ կը հսկեն եւ դի-
 շեր ատեն մշուշ եւ մառախոյղ մէջն անգամ
 ուղիղ ձամբէն չջղելու արդիւնքն ու վար-
 Ժութիւնն ունին: Ճանապարհորդք իրենց գիշե-
 րային հանգիստն առած ըլլալով՝ հետզհետէ
 վեր կ'ելեն, վերջապէս նաւու տախտակամածին
 վրայ նարտակերտ ընկերութիւն մը կը կազմուի:
 Աշխարհիս ամէն կողմանէ եկած իրարու անծա-
 նօթ մարդիկ, զիրար առաջին անգամ կը տես-
 նեն, զիրար կը բարեւեն, իրարու մտերիմ բա-
 րեկամ կ'ըլլան: Այս ընկերութիւնը կազմող
 անդամոց ազգայնութիւնը քննել ուղելու ըլլանք՝
 առաւելութիւնը միշտ Անգղիացուց շնորհելու
 ենք, որոնք ամէն դարուն՝ տեսնելու եւ որոնելու
 անյագ փափաքով՝ մակընթացական հեղեղէ մը
 նման, բոլոր աշխարհք կը տարածուին: Գերմա-
 նացի տարրն ալ ընկերութեանս մեծ քանակու-
 թեամբ ներկայ է, նաեւ Պաւլերա համեստ թիւ
 մը կը ներկայացնէ. Ռենոսի գաւառէն երեք

անձինք, մէկ Փրանկ, մէկ Հայաղբի, Գաղղիայէն,
 Նորուեգիայէն, Ամերիկայէն, Ասորոց երկրէն
 եւ Աւստրալիայէն քանի մը զոյգ ընտանիք: Եւ
 որովհետեւ ասոնց համար՝ ութ օրուան երկայն
 միջոց մը, իրարու ուրախութեանց եւ վշտաց մաս-
 նակից ըլլալու վճիռն արդէն տրուած է, անոր
 համար իրարու հետ վաղ կ'ընտանենան եւ խումբ
 խումբ եղած՝ «Ճոպանաձիգ» ըսուած նաւային
 զուարճալի խաղով իրենց ժամանակը կ'անցնեն:
 «Ճոպանաձիգ» ըսուած խաղոյն էութիւնն է՝
 նաւու ճոպանէ սկաւառակի մեծութեամբ հիւ-
 սուած օղը նետելով՝ հեռաւոր ցցոյ մ'անցնելու
 յաջողակութիւնն: Նորակազմ ընկերութեան
 ճիշդ այս զբօսանաց ատեն, մեր շոգենաւը բաց
 ծովէ ելած ըլլալով, եղերքը պաշտպանող կղզիք
 քանի մը ժամ աներեւոյթ կ'ըլլան, որով շոգե-
 նաւը քիչ մը թաւալգլոր խաղալու կը սկսի, օդն
 ալ իւր նպատակին հանդիպցընելը բնականապէս
 կը դժուարնայ, նաւուն տատանմանէ պատճա-
 ռեալ զանազան ծաղըաշարժ շարժումներ եւ
 դէպքերն ալ ոչ սակաւ զուարթութեան պատ-
 ճառ կ'ըլլան, եւ վերջապէս հարկ կ'ըլլայ խաղը
 դադրեցընել: Գէպ ի կէսօր դարձեալ կղզեաց
 եւ հաստատուն երկրի մէջ եղող նեղուց մը կը
 մանենք, ուր խողովալ ծովն իւր ազդեցութիւնը
 կորսնցընելով՝ զմեզ հանգիստ կը թողու եւ
 հանգարտ ու դո՛հ սրտիւ կրնանք ձաշը վայելել,
 որուն համար երախտագէտ զգացմամբ կ'ըսենք՝

Թէ միշտ ծովուն հանդարտ տեղերն ըլլալու միտ կը դնեն մեր հիւրասէր հրամանատարք:


Ճաշէն ետքը վեր ելլելով՝ մեր մտադրուած թիւնը գրաւող նորանոր տեսարաններ մեր առջին կ'ելեն: Յայժմ՝ մեր տեսած մանր կղզիներն՝ այլանդակ տեսիլներով լեռներ կ'ըլլան: Խոր խորշեր ցամաք երկիրը փորած ներս մտած են, ի հեռուստ սեպ սեպ ժայռերու մէջէն մեծանիստ սառնակոյտեր կ'երեւան: Հոս բնութիւնն իր առանձին սեպհասանութիւններով՝ հիւսիսակա՜նաց վառվռուն եւ աշխոյժ երեւակայութեանը՝ զուցակսառն եւ պաճուճադարդ վէպեր հնարերու նիւթ մատակարարած կ'երեւայ: Զոր օրինակ, առջեւնիս կանգնած ահագին ժայռի կտորն՝ Ղէքէօ կղզին, մարդակերպ ձեւ մ'ունենալուն, հիւսիսային երեւակայութիւնն անոր վրայ հսկայաճաճեւ կուսի մը քար դարձած ըլլալուն առասպելաբանութիւնը հնարած է: Ասկէ ետքը Թորկահաթիւն՝ 800 ոտք լեռնաբերձ կղզին կ'ելլէ մեր առջեւ, որ թաղեայ խուրի մը նման՝ կարծես ծովու վրայ կը շողայ: Այս կղզւոյն ամենանշանաւոր բանն այն ծակն է՝ որ ստորերկրեայ ուղւոյ մը նման լեռան մէկ կողէն մինչեւ մէկալ կողմը կ'անցնի, եւ դրսէն նաւով անցնողը ծակին միւս կողմէն երկինքը կը տեսնէ: Այս կղզւոյն առջեւ հարկաւ մեր շողենաւը կը կենայ եւ բնութեան շինած ստորերկրեայ ուղին տեսնելու համար խմբովին ցամաք կ'ելլենք: Այն ատեն զարմաց-

մամբ կը տեսնենք՝ Թէ ծովէն մեզի երեւցող փոքր ծակը՝ եկեղեցւոյ մը բարձրութեամբ ուղղահասկաց պատերով ահագին կամար մը կ'ըլլայ, 15 մեդր բարձրութեամբ եւ 20 մեդր լայնութեամբ: Յատակն ստուար փլատակներով ծածկուած է եւ վերէն տակաւին իյնալու սպառնալիք ալ կան. ի մասնաւորի՝ գարնան այս անձաւը մտնելը խիստ վտանգաւոր է: Զարմանալի երեւոյթ մը կը պարզի մեր առջեւ, երբ ներսի կէս մթութենէն՝ դուրսն օրւան լուսով փայլող կըղղեաց վրայ աչք մը նետենք. այս կղզիք անձաւին մտից շրջանին պատճառաւ շրջանակաւոր պատկերի մը պէս կ'երեւան: Այս ստորերկրեայ անցքին ծագման մասին գիտնականք այլեւայլ կարծիք ունին. հաւանականին հետեւելով՝ կ'երեւայ Թէ ջուրց եւ ալեաց զօրութեամբ բացուած է այս անցքն, ժողովրդեան երեւակայութիւնն ալ՝ այս կղզւոյն եւ մտա եղող Ղէքէօ եւ 1600 ոտք բարձր շէտամանտ հսկայաձեւ ժայռակղզւոյն ուրիշ մեկնութիւններ տուած եւ զարհուրելի առասպելներ հնարած է: Մեր շողենաւն այս կղզին թողլով, Արթիւն կղզւոյն առջեւէն կ'անցնի, որուն վրայ ուժկու եւ մինչեւ 3000 ոտք բարձր լեռանց շղթայ մը իւր ձիւնապատ սարերը կը բարձրացնէ, եւ սարերուն իրարու նմանութեան համար Եփն Գրո+ անունն առած է: Ճիշդ այս քերց առջեւէն անցած ժամանակ՝ ի մայրն խոնարհող արեգակն այս ձիւնապատ

սարերուն վրայ իւր շառագոյն նշոյն հեղուով,
 իբր գերաշխարհիկ լուսով մ'այս փառաւոր սա-
 րերը կը շողացնէ, մինչ ջրոյ վրայ անոնց խա-
 րիսիր թանձր ստուերով պատեալ ծածկեալ է:
 Սայրասուր պատի մը պէս մեր ձախ դին օդոց
 մէջ խրոխտաբար կը բարձրանայ տխուր Տին-
 նէսէօ կղզին: Մեզմէ 50 քերովեր հեռու՝ բայց
 շատ մօտ երեւցող եւ 2000 ոտք բարձրութեամբ
 պանծացող Լօվուստէն եւ Թրէնէն կղզիները՝
 ծովու մութ կապոյտ կոհակներուն մէջէն գլուխ-
 նին կը բարձրացնեն. առջինը կարծես թէ օդէ
 կախուած եղջիւր մըն է. երկրորդը փրած ամրոցի
 մը նմանութիւնն ունի: Հոս մեր աչքն ուր որ
 դարձնենք, նոր նոր կղզիներ կը տեսնենք. մերթ
 դղեկի կամ աշտարակի մը պէս ջրէն վեր խրոխ-
 տաբար դէպ ի երկինք բարձրացած, մերթ օդոյ
 մէջէն ի բարձունս սլանալ ուզողն մը պէս. մինչ
 հիւսիսոյ արտաքին ծովու կղզիներն՝ երեկոյեան
 լուսոյն զօրութեամբը կէս մը թափանցիկ, հե-
 ոու հեռու հորիզոնին վրայ շարուած կեցած են:
 Զովացուցիչ մթնշաղը իւր շողերից թուխ քօղը
 համատարած ծովու եւ ժայռերու վրայ տարա-
 ծած եւ մեր բոլորտիքն առած ատեն՝ հին հե-
 թանոսական ատեններէն աւանդութեամբ մեզ
 հասած դէզ մը զրոյցներ մեր ականջները կը
 զուարճացնեն, թէ այս մեր տեսած վայրենի
 կողմանք ատեն մը Վերինկեցոց հայրենիք եղած
 են, եւ թէ Վերինկեցի խաժամուժը հեղեղն մը

590
 706-2009
 4732

պէս բոլոր աշխարհք կոխած է, եւ թէ հասած
 տեղը հրոյ եւ սրոյ ճարակ բրած եւ հարուստ
 աւայներով հայրենիք դարձած է. թէ հեռաւոր
 ծովու վրայ Սանտֆելէզէն կղզին՝ ձկնորսական ա-
 մենայարմար վայրերովն ու ամենագեղեցիկ ան-
 տառներովն եւ իւր փառաւորութեան վերջին
 ծագն հասած ատեն՝ յանկարծ ծովու յատակը
 սուղած անհետացած է: Մենք այս հին պատմա-
 կան աւանդութեանց մէջ ընկղմած, եւ մեր միտքն
 հնութեան երազներ երազած ատեն, որոտու մն
 զմեզ կը սթափէ, մեր նաւէն արձակուած թըն-
 դանօթի այս հարուածը կը ծանուցանէ՝ թէ հիւ-
 սիսային բեւեռական շրջանակն անցանք: Գէպը
 մը՝ որ մեր ուղեկից բարեկամ Անգղեացիներէն
 անվերջանալի „Hip, hip, hurrah“ աղաղակներով
 կողովունուի: Երեկոյեան լուսոյ մէջ ժամացոյցը
 կը նայինք, կէս գիշերն անցեր է, թէպէտ հիւ-
 սիսային արեւելեան կողմանէ օրն ալ դարձեալ
 ծայր արձակելու սխած է. ժամ մ'ետքն արեւը
 նորէն պիտի ծագի եւ բոլոր գիշերային ուրուա-
 կան երեւութից վախճան պիտի տայ: Հիւսիսա-
 յին բեւեռական շրջանակն անցած՝ կէսգիշե-
 րեայ արեգական երկրին մէջն ենք: Արեւը մեզի
 համար վերջին անգամ մտած է, մինչեւ մեր
 դարձը, ամբողջ 120 ժամ շարունակ զմեզ պի-
 տի լուսաւորէ: Սակայն այս գողտրիկ միտային
 միւս երեսն ալ տեսնելու է: Այս տեւողական
 աւուր պատասխանող ձմեռնային գիշերուան եր-



կայնութիւն մ'ալ կայ: Ալ լաւագոյն է մեր
ամառուան գեղեցիկ օրը: Այս հիւսիսային ճա-
նապարհորդութեան ատեն, եթէ մարմնոյն քնոյ
հանգիստ մը շնորհել ուզենք, ճիշդ ատենն է.
վաղուան օրը մեզի նորանոր երեւոյթներ պա-
տրաստած է:



Ի՞նչ

յօր, ինչպէս յառաջա-
գոյն ծանուցուեցաւ, Լո-
ֆոթ կղզեաց խումբն մեր
առջեւ պիտի ելլէ. առ այժմ՝
որչափ ալ մեր աչքն հիւսի-
սէն չբաժնելու կը ձգնինք,
տակաւին բան մը չենք
տեսներ: Ընդ հակառակն, ցամաքի վրայ Սֆար-
թիղեան ահագին ձիւնապատն՝ որ Եւրոպայի ա-
մենամեծ եւ ահեղ սառնագետերէն մէկն է, մեր
մտադրութիւնը բոլորովին գրաւած է: Կորուե-
գիա՝ աշխարհիս ամենամեծ սառնագետն՝ ունե-
նալու պատուոյ մրցանակը ձեռք բերելու հա-

¹ Սառնագետը՝ բարձրաբերձ լեռներէն կատաղաբար
ի հովիտս իջնող սառնալից հեղեղն է:

մար Իսլանտի յայտնապէս ձայնատուր կ'ըլլայ: Այս լեռնային վիթխարի հսկային մեծութեան վրայ պատշաճ գաղափար մ'ունենալու համար՝ արլեան ժայռերէն հոտող յորձանաց յիշատակը մեր մտքէն հեռացնելով, 70 քիլոմետր երկայնութեամբ, 20—40 քիլոմետր լայնութեամբ եւ ծովէն 4000 ոտք բարձր՝ ձեան եւ սառնամանեաց տակ բոլորովին թաղուած տափաստան մ'երեւակայենք: Ասդին անդին միայն՝ ի ծործորս հովտաց, արլեանց նման քանի մը սառնագետք զառ ի թափն ի վայր խոր մինչեւ ի ծով կ'իջնան: Յառաջ երթալով կը հասնինք՝ իւր սրբութաց արեօքը զարհուրելի եւ վտանգաւոր Սալթենֆիորտի սահմանաց բերանը՝ վաճառականութեամբ ծաղկեալ փոքրիկ Պէօտէ քաղաքին: Հոս Շվետի ամենաբարձր Սուխթիշմա (1883 ոտք) լեռը՝ իւր սպիտակափայլ պատմուճանաւն օդոյ մէջ բարձրիւրիւն շողալով փաղփաղելով երեւան կ'երէ: Մեզմէ շատ հեռու, հիւսիսային կողմը, ծովու վրայ նշանախնցի նման բժեր կը տեսնուին. ասոնք ալ Լոֆոթ կղզեաց բարձունքն են: Մեր շոգեխան համրնթաց ձեմիւր դէպ ի հոն իւր դեկն ուղղած է. այժմ Արիթէօ կղզւոյն մօտն հասանք. ծովափանց ամենավտանգաւոր ջրոց մէջն ենք. ծովու վրայ ամէն տեղ խուրձն խուրձն սպիտակ ձողեր կը տեսնենք՝ որ հրամանատարին ապահով ձամբայ ցուցնելու համար, աւելի նման՝ ջրոց վրայ կը բարձրանան: Եթէ մէզն ու

մառախուղը վրայ հասնի՝ որ կրնայ քանի մ'օր տեւել, պէտք ենք կենալ մինչեւ որ փարատի եւ օդը պայծառանայ: Աերջպպէս ծովային խութք եւ ապառաժք բարեբախտաբար մեր ետեւը մնացին եւ այժմ Հիւսիսային Խորշ ըսուած լայն եւ անհանգիստ ծովածոցոյ մէջէն անցնելով՝ հասանք Լոֆոթ կղզեաց, որոնք ի հեռուստ՝ արեւու լիւովի փառաւորութեանը մէջ, շողացող երկայնածիգ պատի մը պէս մեզն կ'երեւային: Ասոնցմէ բոլորովին զատ է Օսթվաակէօ կղզին, որ 3000 ոտք բարձրութեամբ գահաւանդ մը եւ դալարագեղ մարգագետիններ ունի, տեղտեղ ձկնորսի խրճիթներ ալ պակաս չեն: Սպիտակ որորներ եւ աղբի աղբի ծովային թռչունք բարձրաձայն ճչելով՝ նաւուն բոլորտիքը կը թռչտին եւ կայմերու վրայ կը դադարին: Հենչիկէր ըսուած անուանի ձկնորսարանն ալ հոս է:

Լոֆոթ կղզեաց խումբն իւր համբաւն ու անունը պարտական է բարեխառն օդոյն եւ այն մեծ ձկնորսութեան, զոր միայն Նորֆուտլանտի ձկնորսութիւնը կրնայ գերազանցել: Այնութեան 68 աստիճանի տակ՝ հիւսիսային դրիցն հակառակ, Տրոնթհայմէն աւելի ցուրտ չէ: Փետրուար ու Մարտ ամսոց մէջ անթառամ ծաղկը կամ զատկածաղիկը հոս արդէն ծաղկած է: Օդոյն բարեխառնութեան միայն մեքսիկեան խորշայորձանքէն յառաջ եկած ըլլալն անկէ ալ կ'իմացուի, որ նորուեգեան թերակղզւոյն ներքին կող-

մերը, Լաիլանտ կամ Լաբոնիա, ջերմաչափը (Ռ.) Յունուար ամսոյ մէջ շատ անգամ շաբաթներով 20 եւ 30⁰ի մէջ կը խաղայ, եւ սնդիկը կը սառի. մինչ Լոֆոթ կղզեաց վրայ մի եւ նոյն ժամանակ մեծամեծ ձկնորսութիւններ կ'ըլլան: Եթէ Լոֆոթ կղզեաց հետ մի եւ նոյն լայնութեան աստիճանն ունեցող սիպերեան տափաստանաց մեր մտադրութիւնը վայրկեան մը դարձնել ուղենք, երկրիս վրայ տիրող ամենամեծ ցրտութիւնն հոն կը գտնենք: Երկրագնդին ամենացուրտ Վորժսեանսք քաղաքը՝ բոլոր տարին բնակութիւն ըլլալով, Յունուարի մէջ ջերմաչափն 39 աստիճան ցուրտ կը ցուցնէ եւ հասարակօրէն տիրող ամենամեծ ցրտութիւնը 51 Ռ. աստիճան է: Միպերիա, երկիրն իր բովանդակ ընդարձակութեամբն՝ ամբողջ տարին 400—500 ոտք խորութեամբ սառած է, եւ ամառն կիզիչ ջերմութեան ատեն՝ միայն մակերեւոյթը հազիւ կը հալի: Պարագայ մը, որով՝ սառուցեալ խաւերու մէջ Մաննի բուռած նախաջրհեղեղեան անասունն իւր մորթովն ու մաղերովը բոլորովն անարատ պահուած եւ մեղի ծանօթացած է: Այսու ամենայնիւ Միպերիայի, Լաիլանտի կամ Լաբոնիայի անսահման տափաստաններու վրայ ամառան ամէնէն երկայն օրերը ջերմութիւնն այն աստիճանի կը սաստկանայ որ ջերմաչափը 20—25⁰ կը բարձրանայ: Ընդ հակառակն, Լոֆոթ կղզեաց վրայ ջերմութիւնը ծովու մերձաւ-

որութեամբն ու քաղցրաշունչ հովերով կը մեղմանայ եւ կը բարեխառնի, այնպէս որ տարւոյն ամենաջերմ եղանակին զով տեղ մը խնդրողն՝ Լոֆոթ կղզիք իւր գիւղագնացութեան յարմար տեղ կրնան յանձնուիլ: Այս ծովային կլիման չարիք մ'ունի միայն, այն է՝ անձրեաց առատութիւնն, այնպէս որ տարւան ամէն օրւան կէսն անձրեւով կ'անցնի. բայց բարեբախտաբար երկինք այսօր մեղի կը խնայեն՝ եւ շքեղ կապուտով մը զարգարեալ մեր վրայ ծիծաղերես կը հային: Այսու ամենայնիւ՝ կղզեաց վրայ կենդանութիւն մը չկայ, իրենց արձայնները նորօգող եւ ուռկանները կարկտող քանի մը ձկնորսք միայն կը տեսնուին, որ հետաքրքրական նայուածքներով մեր նաւը կը չափեն, ասոնցմէ զատ ամենայն ինչ մեռեալ է: Եթէ ուղենք իմանալ՝ թէ ինչ է ուրեմն այս կղզեաց կարեւորութիւնը, Յունուար եւ Փետրուար ամսոց մէջ պէտք ենք հոս գտնուիլ: Ամէն տարի այս ատենները Նորուգեան եղբրքներէն 20,000 ձկնորսք հեղեղի նման երկիրը կը կոխեն եւ իրենց համբաւաւոր ձկնորսութիւնը կը սկսի: Որքը գլխաւորաբար ձողաձուկն է, որ անյիշատակ ժամանակէ վեր, ամէն ձմեռ Յունուար ամսոյն վերջերն այս կղզեաց խմբոյն արեւելեան զին ծանծաղ աւազակոյտերը խուզարկելու, իր զոյգը գտնելու եւ ձկնելու կ'ելլէ: Որսացուած ձկանց առատութեանը վրայ դաղափար մ'ունենալու համար, գիտնալու է որ

Յունուար, Փետր. եւ Մարտ ամսոց մէջ եղած որսէն 20—30 միլիոն ձուկն կ'ելլէ՝ որ անմիջապէս նոյն տեղն 7—8 միլիոն մարք կ'արժէ: Չկնորսաց այս խուռն բաղմուծիւնն անտարակոյս օդոյ ապականութիւն ալ յառաջ կը բերէ: Ուր որ ծովու գոգ կամ պղտի խորշ մը, կամ հովէ եւ մրրկէ քիչ մը զերծ տեղ կայ, օտարաց վարձելու համար՝ կաղնոյ ստուար տախտակներէ շինուած մամուածածկ յարկերով աւնարդ եւ գձուձ բնակարաններ կան՝ որոնց մէջ պատուհանի տեղ ծառայող յարկի լուսանցքէն արեւը, ձիւնն ու անձրեւն ազատ մուտք ունին: Այսպիսի խրճիթներու մէջ, մինչդեռ դուրսը փոթորիկն ու մրրիկը կը կատրին, դառնաշունչ հովը ձիւնն ամէն ծակերէն ներս կը մղէ ու կը դիզէ, ատեն կ'ըլլայ որ 6—12 հոգի պատասպարած կ'ըլլան: Եթէ մտածուի՝ թէ օրն որչափ կ'ապականի այսպիսի անձուկ տեղւոյ մը մէջ այսչափ մարդկանց արտաշնչութենէ, մաշկեայ զգեստուց խոնաւութենէն եւ մնացեալ ձկանց դարչահոտութենէն, անբնական կ'երեւայ թէ այս մարդիկ ինչպէս կը դիմանան. բայց անոնք լաւագունի վարժած չըլլալով, այնչափ գոհ եւ երջանիկ են, ինչպէս որ անգղիացի իշխան մ'իւր պալատան մէջ. բաւական որ գործերնին յաջողած ըլլայ:

Ապրիլի սկիզբները ձկերն աներեւոյթ կ'ըլլան եւ բաղմուծիւնը ցրուելու կը սկսի. Ապրի-

լի 14ին նաւերն աներեւոյթ կ'ըլլան, բայց Յունիսի սկիզբներն աւելի ուրախութեամբ կը դառնան կուգան, որ Լոֆոթ կղզեաց վրայ չորնալու համար իրենց ձգած ձկերը ժողովին: Թէպէտ այս ձկերը բոլոր ժամանակ առանց հսկողութեան կը մնան, բայց նորուեգեան համեստութիւնն շատ ցանցառ գողութեամբ կ'արատաւորի: Մի եւ նոյն ժամանակ Տրոնթ հայմ եւ Պերկէն քաղաքներէն ալ վաճառականք կուգան եւ իրենց նաւերով ամէն տեսակ վաճառք կը բերեն: Այն ատեն եռանդուն եւ բանուկ փոխանակութիւն մը կը ծագի ձկնորսաց եւ վաճառականաց մէջ, ձկնորսք հնչիւն արծաթի մեծաքանակ գումարով մը գոհ՝ եւ առանին պիտոյքը լեցընող ամէն տեսակ առարկաներով դէպ ի հայրենիք առագաստնին պարզած ատեն նորուեգեան մեծ վաճառականք խարկածկամբ, ձողաձկամբ (պոլալա պոլալա) եւ չոր ձկամբ իրենց նաւերը բեռնաւորելով բոլոր աշխարհք՝ Հափանա, Քիոյ տէ Ժանէյրոյ, եւ Չինաց երկիր կը տանին:

Այս ամէն փառաւորութենէ Յունիս ամսուան մէջ մեզի համար շատ քիչ բան մնացած էր տեսնելու, որովհետեւ ամառ ատեն ձկնորսութիւնն աննշանակ է: Սակայն մեծաքանչ ու ու մեծագործ բնութիւնն եւս առաւել մեր մտադրութիւնը գրաւած է: Որպէս զի այս Լոֆոթ կղզեաց վրայ ճանապարհորդք կատարեալ ծանօթութիւն ունենան՝ մեր շոգեհաւն այս կղզեաց

խմբոյն Վիմսէօ եւ Ռաֆթ ներդուցներէն անցնելով՝ եղերքն ի վեր յառաջ կ'երթայ: Այս երկու ներդուցներու մէջը ժայռերն իրարու այնչափ մօտ են, որ կարծես թէ նաւը երկու պատերու մէջ տեղէն կ'անցնի. ժայռասայլք 2000—3000 ոտք մեր գլխոյն վերեւը բարձրացած են. սառնակոյտք շլացուցիչ սպիտակութեամբ ժայռից ծայրերէն կախուած կեցած են: Ասդին անդին միայն փոքր դալարագեղ դաշտեր կան, որոնց վրայ ոչխարներ կ'արածուին: Առարկայից ամէն ըսպէս փոխուելովը միտքն այն աստիճանի զբաղած է, որ առանց զբալու՝ օրը կը տարաժամի եւ մենք արեւելեան եղերաց վրայ եղող Աօտինկէն համբաւաւոր վաճառականական քաղաքը կը հասնինք: Արդարեւ շատ գեղեցիկ է այս տեղը, դալարագեղ մարգագետնի մը վրայ իւր քանի մը սպիտակ եւ կարմրագոյն տներովը, իւր բոլորտիքն առնող ցարասեաց պուրակն եւ անկէ բուրող անուշահոտութիւնն զմայլելի ըրած են անոր գեղեցկութիւնը: Մեր շոգենաւը Աօտինկէն թողուց, յառաջ գնաց, Արֆոթ կղզիք ալ աչքերնէս հեռացան, աներեւոյթ եղան. արեգական աղօտ եւ աննշոյլ սկաւառակը մայր մտնելու մօտ է. շերտ շերտ ամպեր ծոպանման իր վրայ օդոյ մէջէն կախուած են, որոնց բոլորտիքն արեւու լուսէն, ոսկեղէն վերջաւորի նման կը շողան կը փայլին: Թնդանօթի հարուածը դարձեալ մեզի կը ծանուցանէ՝ թէ կէս գիշեր է եւ արեւը նո-

րէն բարձրանալու պիտի սկսի: Առաջին անգամն է որ ձիշգ հիւսիսային կողմը հորիզոնի վրայ կէս գիշերային արեգակը կը տեսնենք: Մեր ամէնուն համար չտեսնուած բան, անոր համար ալ բոլոր նաւային ընկերութենէ «Հոսայի» ուրախական աղաղակներով եւ բաժակաց շառաւմամբ ջերմագոյնս կ'ողջունուի:

Երբորդ օրն առտու կանուխ թրոմսէօ հասանք, որ Հիւսիսային Գլխոյ եւ Տրոնթ հայտի մէջ ամենանշանաւոր քաղաք է: Ո՛վ կրնար հաւատալ, թէ Նորուեգիոյ հիւսիսային կողմը գրեթէ 70 լայնութեան աստիճանին տակ՝ անկերն ի կենաց զուրկ գտնելու տեղ, կենդանութիւն զգեցած ըլլան: Կանաչազարգեալ տերեւներով հացենի եւ ցարասի ծառերը տեղւոյն զարդարանք եւ կենդանութիւն տուած են: Յարասին՝ ամէն ծառերէ աւելի դէպ ի հիւսիս տարածուելուն՝ հիւսիսաբնական համար շատ յարգի ծառ է: Այս փայտէն են նաւերը, տները, ամէն տան կահ կարասիքը, հօս կը բարձրանան նաեւ 3—4000 ոտք բարձր սայրեր. ձեան ընդարձակ դաշտերը կը յիշեցնեն մեզի, որ դէպ ի հիւսիս բաւական յառաջացած ենք: Քաղաքն՝ որ միայն քանի մը երկայն փողոցներ ունի՝ 5000 բնակիչ կը համարէ, որոնց մէջ Աբոնիացիք բաւական բազմութիւն են: Տներն՝ որ մաքուր տախտակներով շինուած եւ մաքուր ներկուած են, բոլոր փայտաշէն են, հասարակօրէն մէկ դատիկոն եւ պատու-

հանները ծաղկօք զարդարեալ: Կենդանի առու-
տուրը նաւահանգստի մէջն է, ուր ամէն ազգի
նաւք երկաթ նետած կեցած են. Անգղիացիք,
Գաղղիացիք, Գերմանացիք եւ Ռուսք, որ երկրին
բերքը՝ ձուկն, ձկան իւղ, ծանրագին մորթեր
գուրս կը հանեն: Հոս նաւահանգստին մէջ հիւ-
սիսային արջոյ մը մորթը 130 մարքի վաճառե-
ցաւ: Կէտ ձկան ձկնորսներն այս քաղաքէն դէպ
ի Շքիցպէրկ եւ Նովայա Սեմլիա որսի կ'ելլեն.
Ուսումնական արշաւանաց կենդրոնավայրն ալ այս
քաղաքն է. Ճանապարհորդք իրենց արշաւանքն
ընելու համար ասկէ ճամբայ կ'ելլեն: Իբր զար-
մանալիք կը յիշատակենք՝ թէ այս փոքր քա-
ղաքն իւր սահմանաց համար առանձինն նամա-
կագրոշմ ալ ունի, որուն կնիքը սրավար եղջե-
րու մըն է:

Մեր նաւն իրիկուան դէմ Թորոմսէոյէն կը
բաժնուի, Ուլֆոֆիորտի առջևէն անցնելով
Լինկըթուոն հրուանդանը կը դառնայ եւ 70—80
քիլոմէր ցամաք երկրին մէջ յառաջացող Լին-
կէնֆիորտ ծովախորշը կը մտնէ: Ինչպէս որ մա-
համերձ հիւանդի մը վերջին ատենները կենսա-
կան ոգիք յանկարծական բորբոքմամբ կենաց
վերջին կայծերը կ'արձակեն, այսպէս ալ հոս
մերձ ի մահ եղող բնութիւնը՝ հիւսիսոյ մահա-
բեր քունը շննջած՝ իւր մեծայաղթ զեխութիւնն
ու շքեղ փառաւորութիւնը պարզելու համար՝
վերջին յուսահատական ճիգ մ'ըրած կ'երեւայ:

Նորուեգիայի բարձրաբերձ (5000 ոտք բար-
ձրութեամբ) լեռինք բովանդակ խորշը պաշա-
րած են, եւ ծովուն մէջէն իրենց ահեղ սայրերն
դէպ ի երկինք կը բարձրացնեն: Ահագին ձեղ-
քերով մեծանիստ սառնակոյտեր սոյն լեռանց
սուր ծայրերէն կախուած կեցած են, բազմիցս
յանկարծ կը բաժնուին կ'իյնան, որով սառնա-
գետ մ'իւր սրընթաց ջրովն՝ իբրեւ ջրվեժ մը
սաստկութեամբ ի ծով կը գահաձկնի: Երբեմն
սառոյցի ահագին կտորներ որոտածայն գլորմամբ
դէպ ի ծով կը հոսին: Այս վայրենութեանց
կեդրոնն է Լինկէն գիւղաքաղաքը. դալարագեղ
դաշտի մը վրայ կառուցեալ է եկեղեցին, մա-
քուր տներն իրենց փոքրիկ պարտէզներով եւ
մշակեալ արտերով եկեղեցոյ բոլորտիքն առած
են: Գեղեցիկ ցարասեաց անուշահոտութիւնը զոր
թեթեւ հով մը մինչեւ մեր նաւը կը բերէ,
բարձրաբերձ լեռանց գագաթը կը հասնի: Շարք
շարք վրայէ վրայ շարուած ապառաժի կոյտերն
յանդուգն դիրքով մը թշնամաբար իրենց տխուր
շուքը այս խաղաղ գիւղաքաղաքին վրայ նետած
ատեննին, իրենց հակառակ կողմը գտնուող սայ-
րերն ու ձիւնադաշտերն երեկոյեան արեւուն
բոցասփիւռ լուսովը կը փայլին կը շողան: Ամու-
ռանալի պատկեր մ'այն ամէնուն համար՝ որ զայս
կը տեսնեն: Ժամը գիշերուան 11ն է, սակայն դեռ
լոյս է, ինչպէս որ ամառ ատեն միշտ երեկոյեան
7ին մեր քովը կ'ըլլայ: Հոս Լինկէն քաղաքն ցո-

րեկն ամբողջ երկու ամիս կը տեւէ, ասոր հակառակ՝ ձմեռն ալ երկու ամիս գիշեր ունին քաղաքիս բնակիչք: Թէպէտ տկար լուսինը կամ հիւսիսային եւ օրրստօրեայ վերջնաշաղ լոյսը՝ կէսօր ատեն այս կողմերը կը լուսաւորեն, բայց լուսաւորուածը ձմեռան քնոյ մէջ ընդարմացած երկիր մըն է, չորս դին բոլոր ձեամբ ծածկուած է, ցրտութիւնն ամէն բան կ'ընդարմացընէ, ջրովէժք մոռնչ են, ձիւնասաքք սառնամանեօք կապուած: Ինչն իսկ մարդու ոտից քայլը ձեան վրայ իւր ձայնը կը մեղմացընէ, ծովախորշը միայն ձմեռան դէմ կը կենայ եւ երբեք չի սառիր, այնպէս որ ատեն ատեն՝ դրսի աշխարհքէն լուր բերելու համար նաւ մը կրնայ մերձենալ: Թէ ինչ անձկանօք բնակիչք ամէն օր արշալուսոյ աճելուն եւ արեգական ծագման կը սպասեն, դիւրաւ կրնայ երեւակայուիլ, թէ եւ ըոպէական տեւողութիւն ունենայ:

Բայց օրերն հսկայաքայլ աճելու կը սկսին, Մարտի 21ին մեր օրերուն երկայնութեան կը հաւասարին. արեւն որչափ բարձրանայ, սառնամանեօք կաշկանդեալ բնութիւնն ալ այնչափ իւր կապանքը քակելու կը սկսի, բոլոր բնութեան վրայ կենդանութիւն եւ գործունէութիւն մը կը տարածի. սառնակոյտք դարձեալ գոռալով գահաւանդներէ գէպ ի ծով կը գահաւանդութիւն. սառնագետք իրենց արջային քնէն կ'արթըննան եւ վարագի պէս մոնչելով ահագին ձիւ-


նակոյտերն արտերու եւ դաշտերու վրայ մղելու կը սկսին, եւ ուր որ ափ մ'ազատ երկիր մնայ, հիւթեղ եւ պարարտ դալար խոտը կը սկսի ծլիլ, եւ ալ անմտանելի արեգական ներքեւ ցարասիք այնպիսի լայն, թարմ եւ կանաչագեղ տերեւներ կը բանան, որ աչքերը կը զմայլեցընեն: Ըստ բնագիտաց, այս մշտատեւ լոյսը՝ տնկոց եւ բուսոց համար ջերմութեան պակսութիւնը կը լեցընէ, այնպէս որ դարին՝ Եգիպտացոց երկիրը՝ Նեղոսի մօտերն հասունցած ժամանակ, հոս ալ կը հասնի, այսինքն՝ 90 օրուան մէջ: Այս երկարատեւ ձմեռէն ետքն՝ առանց անցքի անմիջապէս ամառ կը սկսի, որ դժբախտաբար հաղեւ երեք կամ չորս ամիս կը տեւէ, եւ յետոյ անմիջապէս անողոր ձմեռան տեղի կու տայ:

Այս վայրենի եւ դազանային բնութեան մարդկային սրտին վրայ որչափ ճնշիչ ազդեցութիւն ունենան ու այն սիրտը բարեմոյն եւ զուարթ հանգամանքէ զուրկ թողուլն ո՞վ չի գիտեր: Սակայն եւ այնպէս տեղացիք իրենց յատուկ յանկուցիչ կերպով մեր համակրութիւնն ստացան. սրտերնիս ասոնց հետ կապուեցաւ. դուցէ մեր գութն ըլլայ որ այն խեղճերուն խիստ վիճակին վրայ շարժեցաւ. եւ կամ մեր այս բարեմոյն զգացմունքն անոնց յարատեւութենէ յառաջ եկած ըլլայ, որով այս վայրենի եւ անհանդուրժելի կլիմային հակառակ այսպիսի երկրի մը մէջ տեւողական հաստատութիւն հիմնած

կեցած են: Ինչ եւ իցէ, մեր շոգենաւն ասոնցմէ
հրաժեշտ առնելու համար սքանտինաւեան դրօ-
շը պարզած ատեն, ցամաք երկրէն ալ մեզի բա-
րի ճանապարհ մաղթելու համար՝ նոյն դրօշը
ծփալու սկսաւ, եւ ըստ սովորութեան երկրին՝
տեղ տեղ գլխարկք եւ թաշկինակք օդոյ մէջ
երերալու սկսան, իբր այն թէ բազմաժամանա-
կեայ եւ մտերիմ բարեկամներ եղած ըլլայինք:

Մեր շոգենաւը Վինկէն խորշէն բաժնուե-
լէն ետքը Արնէօ եւ Գասկէօ բարձրաբերձ կըղ-
զեաց մէջէն, հանդէպ արեգակն, բաց ծով՝
համատարած Ովկիանոսն ելաւ: Թնդանօթի կրկին
հարուած մը դարձեալ մեզի կէս գիշեր ծանոց:
Երկրորդ անգամն է որ այս ժամուս՝ կէս գիշե-
րուան մէջ արեգակն հորիզոնին վրայ կը տես-
նենք. բայց այս անգամ շատ տարբեր, եւ բո-
լորովին այլակերպ տեսարաններ կը ներկայացընէ
մեզի: Ա՛լ խատուտիկ տնակներով զարդարուած
դալարագեղ արտեր ու դաշտեր չեն, բարձրա-
բերձ եւ հուժկու լեռանց զարհուրեցուցիչ դիբբը
չէ որ մեր առջեւ կ'երևն, այլ՝ սարսափելի, բըստ-
մնելի եւ խոպան դատարկութեամբը վայրագ,
արջային բնութիւն մը: Յամաք երկիրը կը տա-
փանայ, անվերջանալի եւ անսահման սարահարթ
մը կը սկսի, որ 1000 ոտք բարձրութենէ սեպա-
ձեւ զառիթափով մը կամաց կամաց կը խոնարհի
մինչեւ ծով կ'իջնայ: Բուսոց եւ անկոց հետքն
անգամ չի տեսնուիր, լերկ քարեր ու ժայռերու

ծերպերուն վրայ գձուձ մամուռ մը իր գոյու-
թիւնն որոշեալ ժամանակ մը կ'երկարէ: Չորակ
ու ծործորները ձեամբ ծածկուած են. ցամաք
երկրին վրայ աչքդ ուր որ դարձընես ձիւն, ձիւն,
ձիւն: Մինչեւ ցայս վայր եղբրքը պաշտպանող
կղզիք եւ ժայռք կ'անհետանան բոլորովին, եւ
աներեւոյթ կ'ըլլան: Հիւսիսային ուժգին մրրիկ-
ներ, կատաղի փոթորիկներ, դառնաշունչ հովեր
ամէն տեղ համարձակ մուտք կը գտնեն: Մեր
շոգենաւն ալ կը սկսի հողմակոծիլ եւ ալեաց
ուժգնութենէ յառաջ եկած տատանումը մեր
վրայ ալ անհաճոյ ազդեցութիւն մ'ընելու սկսած
ըլլալուն՝ մէկիկ մէկիկ մեր սենեակները քաշու-
ելու կը սկսինք, եւ արդէն իսկ քնոյ ժամանակ
է, որպէս զի վաղն առտու համէրֆէսթ ար-
թըննանք:



ամերֆէսթ. բովանդակ աշխարհի ամենէն հիւսիսային քաղաքը, 71 լայնութեան աստիճանին մօտ: Լայնութեան աստիճան մը՝ որուն ներքեւն՝ հիւսիսային Ամերիկայի մէջ, այն ֆրանքիսեան դժբախտարշաւները ստոնամանեաց եւ ձեանց մէջ ի կորուստ մատնեցաւ: Պէրկէն քաղաքին հանսէական՝ նշանաւոր վաճառականներէն կանգնեալ այս քաղաքը, իւր գոյութեան շարունա-

¹ Հանս կամ Մնս (Գերմաներէն am See, ծովու բով, ծովային բացատրութեան համաօտութիւնն է որ նաեւ տեւտոնական (գերմանական) Հանս կ'ըսուի), առեւտրական դաշնաւորութիւն մըն է հիւսիսային Գերմանիոյ այլեւայլ

կութիւնը վաճառականութեան պարտական է, որովհետեւ առանց այս նպատակն ունենալով՝ ոչ դր հոս գաղթած կ'ըլլար: Առ այժմ՝ Համմերֆէսթ 2000 բնակիչ ունի, որոնց կէսը վաճառականութեամբ, կէսն ալ ձկնորսութեամբ կ'ապրի: Կարելի եղածին չափ անմխիթար է քաղաքին դիրքը. շրջակայքը չէ թէ միայն ծառ՝ այլ եւ թուփն անգամ յառաջ չի գար: Քաղաքին բոլորոտիքն առնող լերկ ժայռերն իրենց ձիւնակուտերովը քաղաքին շատ անգամ վտանգաւոր կ'ըլլան: Ժայռերու ոտից վրայ շինուած են աները՝ որոնց ատաղձը հեռաւոր տեղերէն, Սպիտակ ծովու ճանապարհաւ Ռուսաստանէն կամ Տրոնթհայմէն կը բերուի: Վաճառականական ծովային երթեւեկութիւնը Եախթ (Yacht) ըսուած սեւագոյն նաւերով կ'ըլլայ, որոնք ցուկան տեղ բարձրացած ողնայարի եղջիւրներ ունին, իրենց մեծ եւ չորեքանկիւն առագաստին վրայ սեղանանիստ ձեւով ուրիշ առագաստ մ'ալ կը

բաղաբաց, որք եւ վաճառակից քաղաքը կը կոչուին: Այս դաշնաորութիւնը ԺԳ դարու սկիզբները կազմուեցաւ. ԺԳ դարու վերջերը 64 քաղաք ունէր իւր մէջը, ընդ որս քրանտինաեան Պերկէն եւ Համմերֆէսթ քաղաքները: Նաւատորմիդ, զօրք, առանձինն գանձ եւ ինքնիշխան կառավարութիւն շնորհուած էր այս դաշնաորութեան, որուն նպատակն էր վաճառականութեան ապահովութիւն, շահ եւ պաշտպանութիւն: Դաշնաորութիւնը չորս դաստի բաժնուած էր, Վանտալ, Ռենտս, Սաքսն, Բրուս, որոնց ամէն մէկը մայրաքաղաք ունէր: Վիւպէք, Կոդոնիա, Պրունսվիք, Տանցիկ: Վիւպէք այս քաղաքացիութիւն էր: Միացեալ եթիւն դաւառացի Տաստրալպետութեան հաստատութիւնը մահացու հարուած մ'եղաւ այս դաշնաորութեան եւ Հանսի ամբողջ վաճառականութիւնը Հրանտայի անցաւ:

պարզեն եւ ճիշդ վերինկեցի նաւերու նման շինուած են, որոնք հազար տարի յառաջ Ռվկիանոսի վրայ մինչեւ Կրէօնլանտ եւ Ամերիկա կը նաւէին: Այս նաւերը դէպ ի հարաւ ճանապարհորդութիւն ըրած ատեննին՝ ձողաձկամբ բեռնաւորեալ են, որ Պերկէն քաղաքն իրենց բեռը թափելով՝ ի դարձին տեսակ տեսակ պաքցամատով լեցուած սեւաներկ դագաղներ կը բերեն: Դագաղն անգամ դրսէն կը բերուի:

Համմերֆէսթի մէջ կաթուղիկէ առաքելութիւն մ'ալ հաստատուած է: Այս առաքելութիւնը նորաշէն գեղեցիկ եկեղեցի եւ դպրոց մ'ունի: Կայ նաեւ վանական քերց մայրական ինամոնցն յանձնուած կարգաւորեալ հիւանդանոց մը: Արդարեւ քիչ զոհողութիւն չէ բնակութիւն հաստատել այսպէս զգեալ, վայրենի տեղ մը, ուր տարւոյն չորս մասին երեքէն աւելին խիստ եւ ամենադառն ձմեռ մը, անտանելի եւ անողբելի ցրտութիւն մը բոլոր երկրին տիրած է, այնպէս որ գործաւորք Յունիսի մէջն անգամ ձեռնոցներով աշխատելու ստիպուած են: Բայց ինչ որ այս տեղացի վաճառականաց համար շահասիրութեան ցանկութիւնն յառաջ կը բերէ. նոյնն հոգեւորապէս յառաջ կը բերէ՝ եղբայրակցաց բարոյական եւ նիւթական բարեացն համար անձնանուիրութեան փոյթն ու եռանդը, այս հոգեւից առաքելոց համար: Այս վայրենի տեղոյն ամբողջ բնակչաց միակ մխիթարու-

Թիւնն այս առաքելութիւնն է: Այսպիսի ամե-
նագոռն եւ ամենախիստ պարագայից մէջ, աշ-
խարհի ամէն կողմը կաթողիկէ կրօնը միայն՝
անձնանուէր եւ եռանդուն պաշտօնէից ձեռօք,
իւր հաւատացելոց միութարիչ ձեռք մը կ'եր-
կընցընէ, եւ քաջալերել սիրոհանք կը մատուցանէ:

Համալեւոյթեմբ բազմաթիւ Վափլանտացիք
կամ Վաբոնիացիք ալ կը գտնուին, որոնք երկրին
ներսերէն կուգան իրենց պիտոյքն գնելու: Ասոնք
ի սկզբան ամբողջ հիւսիսային Սքանտինաւիա
բռնած էին. նոր քննիչք կը հաստատեն՝ թէ
բոլոր հիւսիսային Եւրոպայի նախնական բնա-
կիչքն ասոնք եղած էին: Յընթացս ժամանակաց՝
Նորմաններու ցեղն, այժմեան Նորուեգիացիք,
բոլոր արեւելեան եզերաց ամենալաւ տեղերը
գրաւելով՝ զասոնք ներսերն ամսյի եւ անպա-
տըսպարան տեղերը մեկնելու ստիպեցին, ուր որ
հիմակ իրենց սրավար եղջերուներովը (Renne)
Թափառական կեանք կ'անցընեն: Ասոնց կէսն՝
աղքատները ծովեզերաց վրայ հաստատուն բնա-
կութիւն ունին. իրենց սնունդն ձուկն է միայն.
կէսն ալ Շվեդի եւ Նորուեգիոյ Վաբոնիա քաշու-
ած են եւ որսորդք են: Այս ցեղն այժմ 30.000
հոգի է եւ երթալով սպառելու վրայ է: Ասոնց
երեսաց գեղնութիւնը, ցցուած այտոսկրերը, շեղ
աչքերը մանկոլեան ցեղէ յառաջ եկած բլլալ-
նուն ապացոյց մը կը համարուի: Ասոնք՝ մինչեւ
անցեալ դար, ըստ մեծի մասին կուսպաշտ էին:

Հոս գնդաձեւ ժայռեր ալ կան, որոնք այս
Վաբոնիացիներէն իւր չաստուածք երկրպագու-
թիւն կ'առնուին: Այժմ ամէնքն ալ քրիստո-
նեայ են. բայց հեթանոսութենէ մնացած աւե-
լորդապաշտական սովորութիւններ ալ մէջերնին
շատ մնացած է. մանաւանդ հմայական բժժանաց
մեծ յարգ կու տան, եւ ընդհանրապէս գաղտնի
մոգութեան արուեստին շատ տեղեակ կը հա-
մարուին: Օղւոյ չարաչար գործածութիւնը շատ
տարածուած է իրենց մէջ: Վաբոնիացիք ջըռոս,
թիկնեղ, թանձրապորոս, գիրապարար, կաշմբուռն
եւ կարճահասակ են: Թէպէտ աննպաստ կլիմայի
մը տակն են, սակայն հիւանդութիւնը շատ հա-
զուադէպ է. վրաններուն մէջ մշտատեւ միտոյն
եւ սպիտակափայլ ձեան ազդեցութենէն աչքեր-
նին միշտ արիւնալից է:

Հագուստնին շատ պարզ է. արք եւ կանայք
լայն եւ մինչեւ ծունկերն երկայն պատմուճան
մը կը կրեն, որուն տակէն լայն սրնազգեստ մը
հագած են, որոնց ամէնն ալ սրավար եղջերուի
մաշկէն են. իրենց հագած մաշկեկաց յետնա-
կողմը դուրս կը ձգեն. վերջապէս ամբողջն ի մի-
ասին՝ հաճելի եւ սիրուն տեսք մը չունի: Աւե-
րարկունին մաշկեղէն գօտուով մը շրջապատած
է եւ գօտուոյն վրայ հանգրիճած, որով գօտուոյն
վրայէն կախուած պարկամման պարապ մաս մը
կը մնայ. այս վաստըկուած դատարկը ծխոյ, պա-
շարի, օղւոյ սրուակի մնայուն մթերանոց է իրենց

համար: Գօտիէն վար դանակի զարդարուն պատեանն ու ծխափայտի պարկը, դգալի եւ գաւաթի եղջերեայ ամանը կը կախուի: Ասոնցմէ զատ, գօտւոյն վրայ կարգաւ շարուած են, ըստ հարստութեան ստացողին, անագեայ, արուրեայ եւ արծաթի օղ կամ մատանիներ, իբր հմայական բժժանք, որոնք կրողին մեծ արժանապատուութիւն մը կուտան: Ոտքերնին տեսակ մը գանգրածայր մուճակ կը հագնին, որ ձիւնէ պատըսպարուելու համար սրնազգեստին հետ հաստատուն կը կապուի. այս մուճակաց մէջ տեսակ մը չոր խոտ կը տեղաւորեն՝ որ ոտքը չոր եւ շատ տաք կը պահէ, նաեւ ամենաբարձր ցրտութեան աստիճանին ափն: Եւ որովհետեւ արք եւ կանայք միեւնոյն հագուստն ունին, եւ արք ի բնէ անմօրուս ըլլալուն, առաջին տեսութեան դժուարին կ'ըլլայ զանազանելը, եւ ամենեւին իսկ չ'իմացուիր եթէ կանայք իրենց սեպհական գլխու եղջերեայ զարդը չունենան: Ասոնց բոլոր հարստութիւնը բազմաթիւ սրավար եղջերու ունենալու վրայ է. կան անձինք որ 5—10.000 սրավար եղջերու կ'ունենան. այս ընտանի սրավար եղջերուաց թիւը բոլոր Ասիականի կամ Արեւմտեայի մէջ 4,000.000 կը համարուի: Այլրենի սրավար եղջերուաց հայրենիքն հարաւային Նորուեգիա է:

Թրոմսէյի մօտերը մեր ճանապարհորդ խումբն ասոնցմով զբաղեցաւ եւ անոնց յատուկ

եղած ամենայն ինչ տեսնելու փափագն յագեցուց: Ամէն ամառ՝ քաղաքէն ժամ մը հեռու Գարէսուանտոյ քաղաքէն, Արեւմտեայ ընտանիքներ Շվէտ անցնելով վրան կը բանան: Եւ որովհետեւ ամէն յարմար առթիւն ճանապարհորդաց հետաքրքիր այցելութեանցը առարկայ կ'ըլլան, անոր համար այսպիսի առիթներն իրենց շահուն գործածելու եղանակին մէջ շատ քաջ են: Թրմրակ ըզուլու եւ ժտութեամբ մը իրենց զանազան պարանքները՝ սրավար եղջերուի մորթ, մաշկեկէ մուճակ, դանակ, դգալ եւն վաճառելու շատ յաջող եւ ճարպիկ են. իրենց վրաններն ու սրավար եղջերուները կը ցուցնեն, զանոնք կը կթեն, եւ կաթն հրամցընելու կը փութան:

Ասոնց հետ բոլորովին զբաղած ըլլալով՝ ճամբայ ելլալու համար մեր շոգենաւուն տուած ձայնը՝ սուլելը քիչ մնաց պիտի չլսէինք: Համէնք մէրֆէսթէն ալ հրաժարումն առնլու ժամանակն հասաւ, շոգենաւու խորիսին առնուելէն ետքը, երկու կողմանէ ալ թաշկինակ ու գլխարկներ շարժելով դէպ ի շիւսիսային Գլուխ ճամբայ ելանք:

Բայց հոն դեռ չհասած մեր բարեսիրտ հրամանատարը՝ նորուեգեան թռչնագաւառն ալ ուզեց մեզի ցուցնել. անոր համար Մակէրէօ կղզւոյն առջեւէն նեղ նեղուցէ մը անցնելով՝ Սվէրհոլմըլուպպէն ելանք՝ որ ծովէ քանի մը հարիւր ոտք բարձր մամոռով ծածկուած սեպա-

ձեւ լեռ մըն է: Հիւսիսային թռչնադաւաններ արդէն տեսած եւ զարմացած էինք. բայց հոս ափ ի բերան եղանք, ապշեցանք մնացինք, երբին երբին եւ գեղեցիկ գոյներով փետրազարդ թռչունք միլիոններով այս ժայռալեռան ծերպ ու սարերուն վրայ հարօրացած կեցած են, եւ անդադար թռչտելով ու ձուռողելով բովանդակ լեռան կենդանութիւն կու տան: Հրացանի կամ թնդանօթի հարուած մը եթէ լսեն, ահանջ խցընելու ճիչ ու աղաղակներով իրարու կ'անցնին, անըմբռնելի վայնասուն մը կը բրդի: Ասանկ անհամար բազմութեամբ թռչտող թռչունք, թէպէտ թուի ամպոյ մը նման արեգակը ծածկեցին, բայց դարձեալ լեռը լի էր թռչուններով: Որորն իւր ամէն տեսակներովն եւ ամէն ազգ թռչնոց հոս իր բոյնը դրած է. ամէնն ալ արագաթռիչ ըլլալէն զատ, լուղակ եւ քաջ մխրձող են. իւրենց միակ սնունդն՝ ձուկն որսալու մեծ ճարտարութիւն կը ցուցնեն: Ասոնց մէկ տեսակը միայն, յափշտակիչ որորը, ձուկ որսալ չկարենալուն՝ գողնալու, յափշտակելու եւ ուրիշ թռչուններն հալածելով եւ անոնց ըրած որսն աւար առնելով ապրելու ստիպուած է: Այս ժայռալեռան մտտերն՝ ահա երի միայնութեան մը մէջ նստող նորուգիացի մը կայ, որ այս թռչնալեռն իր շահուն եւ օգտին կը գործածէ. որովհետեւ այս թռչնոց միւր հաւկիթը, մանր ու փափուկ փետուրները եւ աղբը յաճախ փնտռող եւ շատ

ծախող ապրանք են: Ասոնց հաւկիթները ձեռք բերելու համար՝ ծայրը ժայռասայրին հաստատուած չուանի մ'օդնութեամբ վար իջնալով՝ ծերպերու մէջէն ժողովելու է, որովհետեւ այս սեպ ու ցից ժայռերու հասնելու ուրիշ ճամբայ չկայ:

Ի հեռուստ՝ երկայն ատեն սեւեռեալ աչօք այս հազուագիւտ տեսարանին նայած, ապշած եւ զմայլած ատեննիս, մեր շոգենաւը դէպ ի հիւսիս իւր ընթացքն յառաջ կը տանէր, եւ դէպ ուղեղ « Հիւսիսային Գլուխ » տանող ճամբան բռնած էր: Քանի մը ժամէն այս հրուանդանը մեր առջեւն ելաւ բարձրացաւ: Արեւելեան կողմանէ մեծ ազդեցութիւն մը չ'ըներ մարդուս վրայ. միայն եղջիւր ըտուած մասն, որ լեռան զառիվերին վրայ դուրս ցրցուած ժայռ մըն է, տեսնողին վրայ մասնաւոր ազդեցութիւն մը կ'ընէ: Ահա մեր շոգենաւն հիւսիսոյ ծայրը կը դառնայ եւ մէկէն « Հիւսիսային Գլուխը », սարսափելի ժայռ մը, մեր աչացն առջեւ ահա երկ կերպով մը սեպացաւ:

Ոչ միայն Եւրոպայի հիւսիսային վերջին ծայրն հասած ըլլալնիս գիտնալն այս վայրենի տեսարանէն աչքերնիս վերցընելու կը ստիպէ զմեզ, այլ իւր ահաւոր տեսքը միայն՝ սարսափեցուցիչ ազդեցութիւն մը կ'ընէ նայողին վրայ: 1000 ոտք բարձրութեամբ ըմբոստ գլուխը դէպ ի երկինք վերցուցած, բոլորովն սեւ եւ լի

սպառնալեօք մեր առջեւը ցցուած կեցողը՝ գրեթէ ուղղահայեաց եւ անման պատ մըն է: Խուռվութիւնն ու սյւլայլութիւնը, սարսափն ու սոսկումը մեր ոսկրները կը թափանցեն, երբ երեւակայենք այն մրրիկն ու ալեկոծութիւններն՝ որ ձմեռն հոս յաճախ կը պատահին, երբ մտածենք թէ բարկացայտ ալիք կուտակ կուտակ եւ որոտածայն ծփանօք կատաղի ալիքներ փշրող այս ժայռապատէն կը փշրին, յետս կը մղուին եւ զօրութենէ բոլորովին ինկած դարձեալ ի ծով անդր կը դառնան, իրենց փրփուրը միայն հարիւրաւոր ոտքով բարձր ժայռասայրերու վրայ թողում: Այս ալեաց կատաղութեան ապացոյց մը՝ այն քննարկը ըսուած կարծիք քարի կտորուանքն են, որ հոս եզերաց վրայ ալեաց ուժգին եւ մշտնջենաւոր շփմամբը հակթածեւ կամ գնդաձեւ ձեւ առած, եւ դնդամուղ խաղի (Billard) գնդակաց նման մարուր յղկուած են:

Բայց սաստիկ փոթորիկներու եւ անթափանցելի մշոյ հակառակ՝ ձմեռն անգամ հիւսիսային եզերաց բոլորաթիքը դէպ ի Ֆատսէօ եւ Առխանկէլ ճանապարհորդութիւն ընելն հնարաւոր է, ջերմացուցիչ խորշայորձանաց շնորհիւ, որ ծովածուփ սառնամանիքն ամենահարաւային սահմաններէն բերելով, Հիւսիսային Գլխէն 30 ժամ հեռու կը մղէ կը տանի, եւ եզերաց վրայ միջին բարեխառնութիւնը միշտ սառուցման կէտէն վեր կը բռնէ: Տարակոյս չկայ որ այսպիսի ճա-

նապարհորդութեան մը համար, ձմերան ցրտոյն գէմ տոկուն նաւաստիներ եւ հմուտ հրամանատարներ պէտք է, որ մրրկալից օդոց, փոթորիկներու եւ թանձր մշուշ ու մառախուղի չնայելով, ժայռուտ տեղերէն զգուշանան եւ ճամբայ գտնեն:

Որչափ որ լերկ ու ողորմելի է մեր առջեւի լայնածաւալ երկիրը, նոյնչափ մեծ հարստութիւններ ծածկած է ծովն ի խորս խւր, որովհետեւ հոս ամենայն ազգ ձկանց խճողեալ կ'ենայ զեռայ: Արդէն ճամբուն վրայ շատ անգամ ծովուն երեսէն դուրս ցցուած կէտ ձկան թիկունք տեսանք, եւ ասոնց դուրս արձակած ջրոյ ճառագայթներով զուարճացանք: Ծովուն ձկանց հարստութեանը վրայ հիմայ կը համոզուինք, որովհետեւ Հիւսիսային Գլխոյն դիմացը՝ վերոյիշեալ ձկնորսութիւնը կը սկսի: Ամէն ուղեւոր բաւական է որ ծայրն առանց կերի երկաթէ հաստ կարթ մը կապուած առասան մը ծովն իջեցնէ. շատ չ'անցնիր ի մեծ խնդութիւն հանդիսատես ընկերաց 1½ մինչեւ 2 ոտք երկայն ձուկ մը վեր կը հանէ՝ որ անմիջապէս խոհակերոց կը տարուի:

«ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԼՈՒՍ» անուանեալ բովանդակ Եւրոպայի հիւսիսային վերջին ծագն եղող հրուանդանին վրայ ելլելու ատենն եկաւ, որպէս զի որոշեալ ժամուն վերը գտնուինք: Հիւսիսային Գլխոյն արեւելեան դիէն մակուկով

ծովածոց մը կը մտնենք, որուն ի բնութենէ շինուած սալայատակ եղերքէն ցամաք կ'ելլենք, եւ առուակի մ'ընթացեցն հետեւելով՝ կամաց կամաց վեր ելելու կը սկսինք: Կէս գիշերը մօտ, ժամը 11ն է, բնականապէս տուրնջեան պէս պայծառ: Զերմաչափի սլաքը 10° Ռ. կը ցուցնէ: Քիչ մը յառաջանալէն ետքը՝ ամէն հովէ պատսպարեալ ծաղկալից ծաղկաւէտ փոքրիկ մարգագետին մ'առջեւնիս կը բացուի: Մեծազարմացմամբ կը գտնենք բուսաբերութիւն մը, որ մեր քով գարնան սկիզբները ձիւներէ ետքը կը տեսնուի: Գտանք հոս պտիկ կամ ծափկուտրուկ (Anémone). տեսանք հրանունի կամ Գորսնուկ (Ranuncule). ոսկեծաղիկ (Chrysanthemum). դեղին մանուշակ եւ ճարպարմատ ծաղիկ (Grassette): Հոս կան նաեւ մամռով եւ սկար դալարով ծածկուած վայրեր: Ասկէ ետքն հասանք խճաքարով ծածկուած ճամբայ մը, որուն վրայէն քալած ատեն ոտքերնիս մէջ կ'ընկղմէր, եւ հարկ կ'ըլլար վերէն առ այս վախճան երկնցած չուաններու դիմել, որ կարենանք հաստատուն կենալ: Այս խճալից ճամբուն վրայ բաւական դժուարութիւն կրելէն ետքը՝ վերջապէս գագաթն հասանք: Ընդարձակ տափաստան մըն է առջեւնիս բացուեցաւ՝ ղուրկ յամենայն բուսոց եւ սնկոց, եւ հով ու մրրիկներէ այնչափ չորցած ու կարծրացած, որ կը կարծէկնք թէ քարայատակի մը վրայ կը շրջինք: Գրեթէ քա-

ռորդ ժամու չափ այս տափաստանին վրայ յառաջանալէն ետքն, հասանք այն կրանիդ կոթողին, որ յամին 1873, Յուլ. 2ին Շվետի Օսկար Բ. թագաւորին այցելութիւնը կը յիշեցնէր. միակ ինքնակալն՝ որ յառաջ քան զպայտն Գերմանիոյ, 17 տարի յառաջ, այս բարձրաւանդակին վրայ ելած ոտք կոխած է: Քանի մը քայլ ալ յառաջանալէն ետքը՝ տափաստանին եղերքն հասանք, ուր մեր աչքերն՝ եւ աւամայ խակ, այս վերուստ ի վայր ուղղաձիգ որմոյն յատակը դարձան. տեսանք ծովն, որ մութ գորշ գոյն մ'առած եւ ըստ երեւութիւն անշարժ վիճակի մը մէջ, մեղմէ վար կը կենար, եւ դէպ ի արեւելք, արեւմուտք, հիւսիս անչափս տարածուած էր, իրեն սահման ունենալով հորիզոնն՝ որուն վրայ հիւսիսային անհասանելի բեւեռին ուղղութեամբն՝ անամպ պայծառ եւ գեղակապոյտ երկնից հաստատութեանը վրայ, արեգակն՝ իւր աղօտ լոյսն ու նսեմ նշոյլը համատարած Ովկիանոսին վրայ կը հեղշք: Այս միջոցիս թնդիւն մը թնդաց մեր շոգեհնաւէն, որ ընկուզի կեղեւի մը նման, մեր ոտից ներքեւը, ջուրց երեսին վրայ կեցած էր: Այս թնդիւնը ծանոց մեղի որ կէս գիշեր է: Ո՛հ, արդարեւ փառաւոր եւ հանդիսական վայրկեան էր այս վայրկեանը. երբէք մեր մտքէն պիտի չելէ, մեր սրտիցը վրայ անջնջելի պիտի մնայ:

Ո՛ր ուրք ամէնքդ, որ այնչափ զոհողութիւններով, ողորմելի անկարող արարած մար-

դոյն՝ անկարող էակին ձեռքէն ելած խեղճ մե-
ծագործութիւնները տեսնելու եւ զարմանալու
համար Ղոնտոններ, Փարիզներ, Ղիննաններ կը
չըջիք, ելէք ելէք դէպ ի՞ «ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԼՈՒԽ»
ճանապարհորդութիւն մ'ըռէք, Եւրոպայի հիւ-
սիսային վերջին ծագն եղող երկրին այցելու-
թիւն մը տուէք. տեսէք Ամենակարող Արարչի
մը ճարտարապետութիւնն եւ միով ակնարկիւ-
րած մեծագործութիւններն եւ զարմացէք:
Մենք տեսանք եւ զարմացանք եւ հիացանք եւ
ապշեցանք: Մոռցանք մեր ամէն բանը, մոռցանք
այն ամէն սիրելիներն՝ որոնց դառն արտասուօք
մեր հրաժարականը տուած էինք, մոռցանք մեր
սրտից հատորները, մոռցանք մեր հայրենիքն ու
հայրենեաց մէջ մեր ամէն թողածն բոլորովին
մեր մտքէն հեռացաւ: Մեր սիրտը կապեցաւ
կաշկանդեցաւ այս գերազանց եւ մեծագործ
բնութեան հետ՝ որ հոս իւր արդուզարդէն
բոլորովին մերկացած, իր սկզբնական տարերքը
ջրոյ, ժայռի, հողոյ, օդոյ եւ լուսոյ լուծուած
կ'երեւայ, գուցէ հոս ամենազօր Արարչին մեծու-
թիւնն աւելի մօտէն տեսնելնուս եւ զգալնուս
համար: Մենք այս վեհ պարզութեան անդրդու-
ելի եւ անվտոյժ խաղաղութեան մէջ՝ յաւի-
տենականութեան կրկներեւոյթն ու հայելա-
պատկերը տեսած համարեցանք:



«Ազգային գրադարան»



NL0177594

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ

Տ Ե Տ Բ Ն Ե Բ



- ՀԱՏՈՐ Ա. — ԳԱԻԵՍԻԼԵԱ. . . . Փր. — 50
ՀԱՏՈՐ Բ. — ԽԱԶ ՈՒ ԺԵՓԻԶ. . . Փր. 1.75
ՀԱՏՈՐ Գ. — ԴԷՊ Ի ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԳՂՈՒԽ Փր. — 35

